

մէջ մեզի ամենէն մօտիկ եղածը , որ
է Շնիկ աստղը . ասիկայ ԱՌեծ շուն
ըսուած համաստեղութեան վրայ
ինիստ փայլուն աստղ մըն է : Բայց
աս ալ գիտնալու է որ երկիրս իր տա-
րեկան ընթացքին մէջ այնպիսի շրջան
մը կ'ընէ՝ որ տրամագիծը վաթսուն-
ուինը միլիոն փարսախ է . ուրեմն իր
շրջանին վրայ կէտ մը կայ որ հոն հա-
սած ժամանակը վաթսունուինը մի-
լիոն փարսախ աւելի մօտ է երկիրս
չնիկ աստղին՝ քան թէ ան կէտին դի-
մացի կողմը հասած ժամանակը : Պ-
րաւ որ աս ահագին հեռաւորութե՞ր
մարդուս խելքը չհամնիր . թէպէտ և
աստղաբաշխները մէծ ձշդութեամբ
աս բաներուս հաշիւն ըրեր են : Ա'ար-
ժէ որ հոս գաղղիացի բանաստեղծի
մը գեղեցիկ ոտանաւորը թարգմա-
նենք ու դնենք՝ արեւոն պանչելի
յատկութիւններուն վրայ :

Անթէւ գլուդիցն ՚ի լայնատարրըն կամար
Ոյց ոչ ծածկին ՚ի մէնջ ընթացք և դադար ,
Սնդ ՚ի նոցին ՚ի միջակէտ յորդալցու
Արփին ջահէ զոր ձեռն էին իսկ ելցոց ,
Լապտեր անչէջ ՚ի տըւընչեան չնորհեալ մեզ .
Ոյր թաւալի ցանդ զառանցիք բոցակէզ :
Ուզկը ՚ի նմանէ անհէտ յորդեն բորբ լուսոյ ,
Նա յերեւել իւր կենաչիր է նիւթոյ ,
Զաւուրս բաշխէ և ըզտարեաց յեղեղակ
Ցիր աշխարհացն որք ըզնովաւ առնուն բակ :
Սոքա կապեալք յանլցոյ սարիս օրինին ,
Ջըդէն զիրեարս , և յիրերաց միշտ վանին ,
Միմեանց կանոնք են և նեցուկք անվըթար .
Փոխ տան միմեանց զառ ՚ի նմանէն չող պայծառ :
Անդր իսկ ՚ի բացքան ըզնոցին ասպարէզ
՚ի վայրն անհունուր նիւթ զուտի իւր անտես ,
Եւ զոր Աստուած գրաւէ միայն բովանդակ ,
Անթիւ արփիք են և անբաւ անդ աշխարհք :
Ցահեղ անդունդորն նա հորդէ նոցին ուահ .
՚ի վերքան զայն Ածն երկնից եղ զիւր գահ :

1 Համաստեղութիւն կ'ըսուին աստղերուն այլայլ
խումբերը , որոնց հին ատենէն ՚ի վեր այլայլ
մարդկանց ու կենդանեաց և ուրիշ բաներու ա-
նուններ արուած են՝ գիւրաւ ճանչալու համար :

Տ Ն Տ Ե Ս Ա Կ Ա Ն Գ Ի Տ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Ճ Ա Մ Տ Ա Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն

Տ պ ա գ ր ո ւ թ է ա ն գ ի ւ ր ը :

Չե երևեալ զընաշխարհիկ արուեստիս ,
Ալքն առօրեայք էին յերկրի ուանձանօթ .
Սա զնոցին ետ մարդկան յաւէրժ հաւասափս ,
Եւ կործանմանն եկաց նեցուկ ցանդ անքոյթ :
Ազնիւ են բերքն . ընդէ՞ր իսարես դու զարմատ .
Չունչք հընոտիք ժտմանակաւ հալ և մաշ
Զանդին ՚ի իիւս , կովին ՚ի ձոխնչ բազմաշխատ .
Անտի կազմին թերթք անօրունք գերահրաշ ,
Եւ անդ գրոշմին ՚ի մետաղէն իւր ՚ի վէմ
Մըսաց մարդկան իմաստք ընտիրք և վըսեմ :
Ըեղակուտեալ փերթք աղաւեղի գըսդէկաց
Պլննեանց կանգնին բանից անջնջ ճոխ արձանք .
Նորք շըրջան առնուն ախորժք աշխարհաց ,
Եւ բան զիւող չոյտ ընթանան պերճհրահանքք :
Բիւր երանի է հրաշակերտ արուեստին
թէ ՚ի չարիս խայրիք իւր ոչ վատնեսցին :

Ա'մէն մարդ գիտէ որ տպագրու-
թեան արհեստը մէծ պատճառ եղած
է մարդկանց յառաջադիմութե՞ր ա-
մէն կողմանէ : Պոլոր հիմակուան քա-
ղաքականութե՞ շարժիչը ասիկայ է ,
ու բարբարոսութեան կոշտերը ին-
չուան հիմայ ալ տպագրութեան մա-
մուլներուն տակը կը փշին : Իդաւ է
որ շատ ապականութեանց ու ֆնաս-
ներու ալ գործիք եղած է աս ար-
հեստը . բայց անով իրեն զօրու-
թիւնը և ուժը կ'իմացուի՝ առանց
օգտակարութիւնը սուտ հանելու :
Ա'մանէ է մարդուս խելքն ալ . գէշի
գործածուիլը խելքին աղէկ ու սքան-
չելի բան ըլլալուն ամենեին արգելք
ըներ :

Ա'րսէ իմաստունին մէկը թէ ՚ի յառ
շատ ժամանակ պէտք է անցնի որ
հասկընանք տպագրութեան որչափ
զօրաւոր բան ըլլալը . բայց մէկ կող-
մանէ ալ այնչափ ժամանակ անցեր է
աս արհեստիս գտնուելէն ետքն որ
հիմա գրեթէ անկարելի է ստոյգ
կերպով գիտնալ ասոր գտնուելուն
ամէն պարագաները : Անչուան աշ-

Խարհիս վերջերը որչափ բարիք ընելքը յայտնի չէ . նմանապէս յայտնի չէ թէ աս բարիքը ինչ կերպով ըլլաւ սկսեր է . բայց որովհետեւ այնչափ մեծ , այնչափ սքանչելի և օգտակար արհեստ է , ասոր վրայ գոնէ համառօտ տեղեկութիւն մը առնելը ոչ միայն օրինաւոր հետաքրքրութիւն է , հապա նաև երախտագիտուն պարտք մը սեպելու է „ :

Խնջուան Քրիստոսէ 300 տարի առաջ ալ Ծինացիք տեսակ մը տպագրութիւն ունէին՝ որ ինչուան հիմայ ալ կը գործածեն . այսինքն հաստատուն կամշարժական տախտակներու վրայ գրերը փորելով ու տպելով : Այս կերպով տպագրութիւնը կարոպացիք չորեքտասաներորդ դարուն վերջերը կամ հնգետասաներորդին սկիզբները բանեցուցած կը կարծուին՝ խաղիթ թղթեր ու պատկերներ տպելու համար . ասկէ ոմանք կարծեցին թէ Ծինացւոցմէ սորվեր են կարոպացիք աս արհեստը : Ի՞այց աւելի հաւանական կ'երենայ թէ կարոպացիք իրենք իրենցմէ խելք բանեցուցած ու հնարած ըլլան աս դիւրին կերպը . մանաւանդ որ հին պատմութիւններէն դիտենք թէ Պարսիկք , Հոյնք , Հռովմայեցիք և ուրիշ ազգեր դրամներու և այլեայլ նիւթերու և ինչուան սափորներու վրայ ամբողջ խօսքեր ու նշաններ կը տպէին . ան է զարմանալին ու ցաւալին որ նոյն ոճով դիրք տպելու ետեւ ալ չեն եղած :

Այս յայտնի է որ 1440 թուականէն առաջ (այսինքն ինչպէս ոմանք կ'ըսեն՝ 1431ին) տեղ տեղ , և յանուանէ՝ Հռանտայի Հարլէմ քաղաքը աս ոճով պատկերներ տպուած են՝ ամենուն տակը մէյմէկ կարծ խօսքով : Այս խօսքերուս տպագրութէն բնական կերպով մեծ գրքեր տպելու ալ ձամբայ պիտի բացուէր . և ահա զանազան քաղաքներ իրենց կ'ուզեն սեպհականել աս դիւտին պարծանքը . իսկ իմաստուն քննիչները՝ Պարմանիայի

Ո՞գունտիա կամ Ակոնցա ըսուածքաղաքին կուտան ան նախանձելի փառքը : Ա ասն զի Հովհաննէս լութեմպէրկ անունով մոգունտացին առջինն եղաւ որ փայտէ տախտակներու վրայ քանի մը ամբողջ երեսներ փորագրեց , որ ետքը զատ զատ թերթերու վրայ տպուեցան : Այս գիւտըս աղէկ էր , բայց դեռ բաւական չէր . վասն զի անբաւ աշխատանք պէտք էր՝ գրքի մը ամէն երեսները նոյնպէս մէկիկ մէկիկ փորելու համար . ուստի մտածեց լութեմպէրկ որ ամէն մէկ գիրը զատ զատ փորէ փայտի ու մետաղի վրայ՝ դէպ՚ի վեր ցցուած . ան գրերը իրարուքով կը շարէր ու դերձանով կամ թելով մը համարիչի հատիկներուն պէս իրարու անցուցած կը կապէր . և աս փորձը Աթրասպուրկ քաղաքին մէջ ըրաւ կ'ըսեն 1440ին : Այսպիսի փորձերով ալ բանը շատ յաջող չգնաց , ու շատ ստրկէ ալ ելաւ . ուստի պէտք եղաւ որ 1444ին նորէն Ո՞գունտիա դառնայ , ու հոն Փուսթ անունով ոսկերիչի մը հետ ընկերացաւ . բայց աս ոսկերիչը կ'երենայ թէ լութեմպէրկին նիւթ կամ մետաղ միայն կուտար : Անկէ աւելի օգտակար եղաւ լութեմպէրկին ուրիշ ընկեր մը Պիտրոս է Փփէր ըսուած , որ Ճարմ շթատի երկիրը ծնած , ու արհեստով գիրք օրինակող էր . և ահա ասիկայ է որ հնարեց հիմակուան տպագրութեռ ոճը . այսինքն ամէն գրին մէյմէկ կաղպար շինեց ու գրերը անոնց մէջ սկսաւ ուղածին չափ թափէր : Այս նոր գիւտը հնարուեցաւ 1452ին :

Լութեմպէրկ , Փուսթ և Շ է Փփէր՝ իրեքն ալ մէկտեղ աշխատած կ'երենան ինչուան 1455 . և հաւանական է որ իրենք տպած ըլլան մէկ անթուական աստուածաշունչ մը լատին լեզուով . ասոր գրերը շարժական են եղեր , բայց դեռ փայտի վրայ փորած . ուստի աւելի հին կ'երենայ քան թէ Ո՞գունտեան ըսուած աստուածաշունչը , որ Փուսթ ու Շ է Փ-

Փեր մետաղէ թափած գրերով տը-
պեր են 1462^{ին} : Այս Ո'գունտեան
աստուածաշնչին երկրորդ հատորէն
միայն մէկ օրինակ պահուեր էր մինչեւ
մեր ատենները :

Կցընկերներէնքաժնուեցաւ լութ-
թեմպէրկ 1455^{ին}, ու 1468^{ին} մեռաւ :
Խարի իրեք տարին Ո'գունտեայի
կայսրընտրին պալատը կը կենար՝ ա-
նոր ազնուականներուն կարգը սե-
պուելով : Ա'ըսեն թէ լութթեմպէրկ
ու ֆուսթ քանի մը անգամ տպեր
են լատին աստուածաշունչը, բայց
միշտ ջանացեր են ծածուկ պահել ի-
րենց գիւտը, որպէս զի ձեռագրի
գնով ծախեն գրքերը . անոր համար
ոչ անուն դրեր են գրքերուն մէջ, ոչ
տեղ, ոչ տարի և ոչ ուրիշ նշան մը .
ուստի լութթեմպէրկի տպած գըր-
քերուն մէկն ալ իր անունովը չէ :
Ան գրքերն որ Ո'գունտեայի տպուած
են և որոշ թուական ունին՝ ասոնք
են . Աղջոս, 1457^{ին} . նոյնը երկրորդ
անգամ 1459^{ին} : — Ճաճակարգութիւն,
1460^{ին} : — Ո'ահմանադրութիւն, լիդմայ
հայրապէտին լ., 1460^{ին} : — Բականդա-
հութիւն, որ հոչ լամուղիչէ, 1460^{ին} . ասի-
կայ տպողին անունը յայտնի չէ, ուս-
տի լութթեմպէրկինն է կ'ըսեն . իսկ
ասկէ առջիններուն տպողներն են
Փուսթ ու Ը Եֆֆէր : Ասոնցմէ ետ-
քը, այսինքն 1462^{ին} տպուած է վե-
րոյիշեալ Ո'գունտեան աստուածա-
շունչը :

Ան կայսրընտիրն որ մէկ կողմանէ
լութթեմպէրկինն պատիւ կ'ըսեր, մէկ
կողմանէ ալ այսպիսի բռնութիւններ
ըրաւ ամէն տեսակ արհեստաւորաց
վրայ, որ անոնց հետ տպագրիչներն
ալ ձգեցին ելան Ո'գունտեայէն ու
ասդիս անդին ցրուեցան : Աքանկով
1467^{ին} Հոռովմ տպարան մը բացուե-
ցաւ . 1470^{ին} Ա ենետիկ . յաջորդ տա-
րին՝ ափովի . 1475^{ին} Ո'իլան, և հետ
զհետէ Խտալիայի ուրիշ քաղաքները:
Ա ոնտրա առաջին տպագրութիւնը
1468^{ին} եղած է կ'ըսեն . բայց գրի
մաքրութեան կողմանէ անուանի ե-

ղեր են միշտ ան ատեններէն 'ի վեր
Ո'թրասպութկի տիպերը : Փարիզ
տպագրութիւն մտցընողները Ո'որ-
պոնեան վարդապետներն եղած են
1470^{ին} :

Այս պատմութիւնները որչափ ալ
սույգ երենան, շատը կան որ տպա-
գրութեան առջի գտնուած քաղաքը
Հարլէմն է կ'ըսեն, շատն ալ Ո'թրաս-
պութկը : Հոլանտացիք կը պնդեն թէ
առաջին տպագրութիւն հնարողը Հար-
լէմցի Վոսթէր անունով մէկն եղած
է . և իր գործաւորներէն մէկը (որ
Փուսթն է կ'ըսեն) ան գաղտնիքը
առեր փախսեր է Ո'գունտեայի : Խակ
սրասպութկիցիք անոնցմէ ալ աւելի կը
վիճին, ու կ'ըսեն թէ լութթեմ-
պէրկ իրենց քաղաքը բացեր է առա-
ջին տպարանը : Ո երջապէս շատին
կարծիքն ան ըլլալով թէ աս արհես-
տը հնարողը լութթեմպէրկն է, քա-
ղաքն ալ Ո'գունտեայի, մօտ ատեն-
ներս Գերմանացիք գովելի խորհը-
դով միաբանեցան որ իրենց ծախքովը
փառաւոր արձան մը կանգնեն լութ-
թեմպէրկին Ո'գունտեայի կամ Ո'ա-
կոնցա քաղաքը . և որպէս զի ա-
ւելի ընդհանրական ըլլայ աս պար-
ծանքը, օտար երկիրներէ ալ ընկե-
րագրութիւն ըրին, ու արձանը փո-
րել տուին հոչակաւոր Ծորվալտսէն
քանդակագործին : Այս արձանին նա-
ւակատիքը կամ բացուելու հանդէմն
եղաւ 1837^{ին}, օգոստոսի 14^{ին} անգաւ
բազմութեան առջե՝ որ գրեթէ ա-
մէն աշխարհի հոն ժողվեր էին : Հան-
դէսին օրը առաւօտանց կանուխ ան
հրապարակը՝ որուն մէջ կանգնած էր
լութթեմպէրկի արձանը՝ զարդա-
րած էր ամէն տեսակ ծառերով ծաղ-
կըներով, գրօշակներով և ուրիշ
խորհրդաւոր նշաններով . մէկ կողմը
կէս կլոր ձեռով ամփիթէատրոն մը շի-
նած էր՝ որ քսան հազար հոգի կ'առ-
նէր : Գերմանիայի ու Գաղղիայի ա-
մէն երեւելի քաղաքներուն տպարան-



Յականես լութերակը :

ներէն մարդիկ եկած էին զանազան ընծաներով՝ որ իրենց ճարտար տպագրութիւններն էին : Վաղաքապետին պալատէն ելան փառաւոր թափօրով տպագրիչներ, փորագրողներ ու գրածախներ, անոնց հետ ալքաղաքին մեծերը և երեւելի գիտուններ . ամենքը մէկէն գնացին շիտակ մայր եկեղեցին, ու հոն աստուածային պաշտամանց ներկայ եղան՝ որ քաղաքին եպիսկոպոսը կատարեց : Ակեղեցին որ ելաւ նոյն թափօրը, երկու կարգ զօրաց մէջէն անցնելով հասաւ Լութթեմպէրկի հրապարակը . հոն արձանը դեռ վարագոյրներով ծածկած էր, և առջեւը դրուած էր նոր մամուլ մը, ու Լութթեմպէրկին տպած գրքերուն մէջ ամենէն հինն որ կը գտնուի՝ ու Ո՞ոգունտիայի գրքատունը պահած է, թաւիշէ՝ բարձի վրայ դրած : Ամէն մարդ իր տեղը շարուելէն ետքը Օքէլ Ո՞պուած Գուշքանէն երգը սկսան երգել 500 հոգի՝ մեծ մարդիկ, 650 ալ տղաք, անոնց հետ ալհարիւրաւոր փշողականնուագարաններ : Արգէն ետքը Փիթշաֆթ անունով մէկը, որ արձանը կանգնող ընկերութեան գլխաւորն էր, բարձր տեղմը ելած՝ գեղեցիկ ճարտասանութեամբ մէջ բերաւ Ուորվալտսէնին փորած արձանին պատմութիւնը, և վերջը քաղաքին ընծայեց անիկայ, ու քաղաքացւոց պաշտպանութեանը յանձնեց : Ո՞էյմըն ալ նշան մը տրուածին պէս արձանին վարագոյրները մէկէն՝ ի մէկ բացուեցան, և Լութթեմպէրկի կերպարանքը փառաւորապէս ամենուն աչքին առջեւը երեան ելաւ : Ո՞վ կրնայ պատմել ան վայրկենին բոլոր ան բազմութեան աղաղակը և ուրախութեան ձայները, գլխարկներութաշկինակներուշարժմունքները, երաժշտական գործիքներուն սքանչելի ներգաշնակութիւնը, որ բոլորը մէկէն մէկ քառորդէն աւելի քշեցին անընդհատ : Ի՞ն ատեն

քաղաքին մեծը կարձ՝ բայց սիրուն խօսքով մը քաղաքացւոց կողմանէ ընդունեցաւ արձանը . և շուտ մը (ինչպէս որ առաջ պատրաստուած էր) հոն նոր ձուլարանի մը մէջ գիր թափեցին ու անոնցմով մէկէն՝ ի մէկ ուտանաւոր մը տպելով ժողովրդեան բաժնեցին : Ալ աւելորդ է ըսելը թէ ետքը ինչպէս բոլոր ան օրն ու գիշերը զանազան քաղաքական ուրախութիւններով անցաւ, և անդադար կը կանչէին “Լեցէ Լութթեմպէրկ” . իսկ ան հանդէսը գրեթէ չըրս օր քշեց :

Արձանին վրայ ալ երկու խօսք մը ըսել ուզելով, շատ զարմանալի է ան փորուածքին վսեմ պարզութիւնը : Լեցուածքը շատ ուժով է, կերպարանքը պատկառելի, հագուստը Ճիշդ՝ բայց շէնք շնորհք առած . բնական ձգուածք մը ունի աջ ձեռքը՝ քանի մը հատ գիր բռնած, ձախովն ալ գիրք մը գրկած է շատ բնական կերպով մը : Իսկ արձանին պատուանդանին վրայ բարձր քանդակներով Լութթեմպէրկին մէկ քանի գործողութիւնները ձեացած են :

Ո՞թրասպուրկի բնակիչները արդէն Ո՞ոգունտացւոց նախանձորդ ըլլալով տպագրութեան գիւտին կողմանէ, աս բանիս մէջ ալ բարի նախանձ մը ունեցան . ուստի Տաւիտ Տ’ Խնժէ անունով գաղղիացի հռչակաւոր արձանագործին յանձնեցին որ իրենց քաղաքին համար արձան մը շինէ : Խնիկայ ալ շինեց լմբնցուց, և 1840ին, յունիսի 24ին ասոր ալնաւակատեաց հանդէսը եղաւ շատ փառաւոր հանդիսով, որուն ստորագրութիւնը երկայն է : Իայց որովհետեւ հոս դրածնիսաս Ո՞թրասպուրկի արձանին պատկերն է, մէկ երկու խօսք ալ ասոր վրայ զրուցենք :

Ուորվալտսէնին արձանին վրայ մէկ բնական պարզութիւն մը կայ որ նայողին սիրտը և աչքը վրան կը մնայ . բայց մասնաւոր շարժում մը՝ կենդանութիւն մը չունի : Իսկ Տ’ Խնժէին արձանը այնպէս ձգուած է որ կեր-

պարանքեն կ'իմանաս հնարուած գիւտին մեծութիւնը և ոյժը : Ա՞էկ ոտքը առաջ դրած՝ քայլ մը առնելու կերպով, օրինակ է յառաջադիմութեան որ տպագրութեամբ կ'ըլլայ՝ երբոր աղէկի գործածուի : Երբոր կերպարանքին ծանրութեանը և քիչ մը նաև մաղձոտութեանը նայելու ըլլաս նէ, կարծես որ յայտնի կը տեսնես թէ ինչպէս յոգնեցուցեր է խելքը՝ ան սքանչելի գիւտը հնարելու համար, և թէ ինչպէս արդեօք մտմըտուքի մէջ ընկեր է ան սուր միտքը՝ երբոր գուշակեր է թէ այնչափ բարեաց հետորչափ չարեաց ալպատճառ պիտի ըլլայ օր մը ան գիւտը : Խսկ ձեռքի մագաղաթին վրայ եղած լոտուածաշնչին խօսքը՝ թէ Եր Եղետ Հ. Յ. Յ. ինչպէս որ պէտք է նէ կը հասկըցընէ թէ տպագրութեան բուն վսեմ ու սրբազնն նպատակը ինչ է . այսինքն մոլորութեան խաւարը փարատել, և մարդկանց առաջնորդել առ լյսն Ճշմարտութեան : Ա՞էկ խօսքով, աս արձանին վրայ յայտնի կը տեսնուի ոչ միայն Լութթեմպէրկին հանձարը, և տպագրութե գիւտին մեծութիւնը, այլև Տ' Ինժեկին վարպետութիւնը և ֆիլիսոփայութիւնը : Դժանին պատուանդանը քառակուսի է, ու չորս կողմը բարձր քանդակով ձեւացած են ան երեսելի ու գըլխաւոր անձինքը որ աշխարհիս չորս մասին մէջ մասնաւոր կերպով տպագրութեան յառաջադիմութելը պատճառ եղեր են : Եր թէ որ մեր Դժգարին պատկերը կը պակսի ասոնց մէջ, մենք պէտք է համարինք թէ անոր համար է՝ վասն զի օր մը իր ազգը առանձին արձան մը պիտի կանգնէ իրեն :

Դայց մենք մեր ազգին մէջ եղած տպագրութեան պատմութիւնը զատ յօդուածով կը դնենք :

ՕԳՏԱԿԱՐ ԳԻՒՏԵՐ

Ա՞երաշէ գրէներուն վրայի նաևագը թիւրաւ մատրելու էերպ :

Ա՞ետարէ գրիչ գործածելը հիմա սովորական բան մը եղած է ամէն տեղ . վասն զի թէ մաքուր կը հանէ գրերը, և թէ շատ կը դիմանայ . միայն թէ գրելէդ ետքը թէ որ աղէկ մը չը սրբես՝ շուտով կը ժանգոտի : Յայտնի բան է որ աս ժանգը թանաքին մէջ գտնուած թթու նիւթերէն առաջ կուգայ . ուստի որպէս զի աս բանիս առաջը առնեուի՝ պէտք է կաղամարին քովը աւազաման մը դնել մէջը մանր կապարէ գնուտակներ լեցուած . մետաղէ գրիչով գրելէն ետքը պէտք է անոր մէջ խոթել գրիչն ու քիչ մը շարժել, ու մէջը թողուլ . ինքիրմէ կը չորնայ ու կը սպբուի :

Պինդ ու թիւնաշիռն ծեժ կամ շաղակ :

ՀԱՍՏԱՐԱԿ գաճը՝ առ, ու կրակի մէջ այնչափ տաքցու որ բոլոր մէջի ջրեղէն մասունքը ելլեն . յետոյ մէկէն պաղլեղով խառնած ջրի մէջ ձգէ : Պաղ ջրին չափը պիտի ըլլայ 18 լիպրէ, ու պաղլեղը 1 լիպրէ : Ո եց ժամի չափ ասոր մէջ կենալէն ետքը հանէ ջրէն, ու բաց օդու մէջ դիր որ չորնայ . յետոյ նորէն փուռը դիր եփէ, ինչուան որ գաճը մութ կարմիութիւն մը ունենայ : Ետքը առ ծեծէ, մաղէ ու տակառներու մէջ կոխէ :

Դսիկայ գործածել ուզած տտենդայնչափ պիտի թրջես որ թարմ պանիրի կակղութիւն ունենայ, և ան տեղն ալոր կ'ուզես ասով ծեփել՝ առաջուց ջուր սրսկելով թրջէ, որպէս զի գաճին մէջի թացութիւնը շուտ մը չձըծէ : Դս գաճը գործածելու համար նոր գործիքներ հարկաւոր չեն, սովորական ծեփիչը՝ բաւական